

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

ՆԵՐՍԻ ՇՆՈՐՀԱԼԻ

Ուրախութեամբ և շնորհակալութեամբ
ողջունեցինք Արմինէ Քէօշկէրեանի նոր
երկը՝ Ներսէս Շնորհալի, Տաղեր և Գան-
ձեր, 1987, Երևան:

Ներսէս Շնորհալիի Տաղերուն բաւա-
կան հարսւատ մէկ հաւաքածուն վազուց
հրատարակուած է Վենետիկ (Բանք Չա-
փու, էջ 397-519, ըստ 1928ի հրատարա-
կութեան, որ նոյնին Բ. տպագրութիւնն
է): Փոքրադիր այդ հատորին մէջ կը
գտնուին 59 տաղեր:

Ա. Քէօշկէրեան, երկարաշունչ աշ-
խատանքով, զանազան ձեռագիրներէ քա-
ղելով, այդ թիւին վրայ կ'աւելցնէ 37
նոր անտիպ տաղեր, ինչ որ կը ներկա-
յացնէ շօշափելի քանակ և որակ:

Այժմ ակնարկ մը գրքին բովանդա-
կութեան վրայ Ներածութիւն (էջ Ե-ՀԱ),
Բնագրեր (էջ 3-364), Մանօթագրութիւն-
ներ (367-429), Յանկեր (430-446):

Յատուկ յիշատակութեան արժանի է
Առաջին Յանկեր, ուր ներկայացուած են

չներսէս Շնորհալու հատուած - տաղերը
բատ առանձին երկերի և բատ հատուած-
ների սկզբնատողերի այրբենական դասա-
ւորութեան», ընդ ամէնը 65 կտոր (էջ
430-432):

Նոյնպէս կ'արժէ մասնաւոր յիշատա-
կութիւն կատարել Ծանօթագրութիւննե-
րու մասին, թիւով 70, որոնք մանրա-
մասն և գնահատելի տեղեկութիւններ կու
տան Տաղերուն վրայ:

Եւ այժմ քանի մը մանր նկատողու-
թիւններ բնագրերու մասին՝ ի շահ սոյն
հատորին:

1. — էջ 54, տող 24. — Միաստուա-
ծութեան. ուղղելի Մի աստուածութեան:
Նոյնը էջ 139, խորագիր, տող 3: էջ 140,
տող 10: Դարձեալ, էջ 190, տող 1, միաս-
տուածութիւն. ուղղելի մի աստուածու-
թիւն: Նոյնպէս, էջ 298, տող 18, էջ
322, տող 4:

2. — էջ 86, տող 12. — խաչահա-
նացն. ուղղելի՝ խաչահանուացն,

3. — էջ 91, տող 7. — դատապետք.
ուղղելի՝ դատապետք:

4. — էջ 110, տող 5. — շուրջ զգերեզ-
մանին. ուղղելի՝ շուրջ զգերեզմանան:

5. — էջ 167, տող 32. — անմըտելին.
ուղղելի՝ անմտանելին, համաձայն C ձե-
ռագրին:

առութեան՝ թէ կաթուիկութիւնը միակ
հոգեկան ոյժն է որ իր կարեւորութիւնը
ունի: Հրեաները պէտք է հասկնան թէ
իրենց ճակատագրուած է «Փոլոնիացի-
ներու կամ Պուլկուրացիներու պէս ան-
պէտ ժողովուրդ մը ըլլալ»: Ճանկքը
այսպիսի հակասութիւնները տանց օրեւէ
մեկնարանութեան կ'արձանագրէ, սակայն
միաժամանակ կը յիշէ թէ 1942ին «Պէր-
նատէ թի Երգը» գրքէն շուրջ կէս միլիոն
օրինակ սպառած էր:

Այս հիանալի կենսագրութիւնը կը
յայտնէ թէ Վէրֆէլը հակասական անձ
մըն էր — գրող մը օժտուած փայլուն
իրոտեսութեամբ, որուն կը պակսէր զայն
պահելու հիմնական կարողութիւնը: Գրա-
խոս Հանս Մայէր, որուն յուշերը Վէր-

ֆէլի մասին (արձանագրուած ձանկքի
կողմէ) 1920ական տարիներէն են, յըս-
տակագոյն պատկեր մը կը ներկայացնէ: Ան կը գրէ. «Կրնայ ըլլալ որ ան Մարք-
սիստ մըն էր, օրինազանց մը կամ պահ-
պանողական մը, նոյնիսկ կոթուլիկ մը:
Ամէն բան փոփոխական էր և կախում ու-
նէր պահուն ներմզումէն, յղացումէն և
խոր զգացաւմէն»: Այսպիսի դատաղու-
թիւն մը կարելի է անգութ նկատել, բայց
լուսաբանող աղղեցութիւն մը ունի թէ
ինչ ո՞ւ Վէրֆէլի կեանքն ու գործերը
նշանակալից կը մնան, հակառակ որ այդ
գործերը անցիալին կը պատկանին: Իր
գործերը իր օրերուն տագնապներուն և
շփոթ բանականութեան արտայայտու-
թիւնն են:

6. — էջ 170, տող 19. — աշտարակ ոսկեղջնս. ուղղելի՝ աշտարակս ոսկեղջնս, ինչպէս ունի Ը ձեռագիրը:

7. — էջ 177, տող 52. — ի մեզ նա բաշխէ պարգև կենացունարեր ի կեանսու կ'արժէ նշնչ որ Հայկազնան Բառդիրքը կենացունարեր բառին իրը վկայութիւն բերած է Շնորհալիի Վարդապահ տօնին նուիրուած անծանօթ մէկ Տաղէն սա տողերը. Մինչ ևս ի մեռելոց յառնեմ, զնեզ կենագործեմ, կենացունարեր քարոզ ընդ ձեզ եմ յաւիտեան, Դիտելի է սակայն որ այս վկայութեան երկրորդ տողը կը գտնուի Յարութեան Տաղին մէջ (էջ 345):

8. — էջ 188, տող 22. — ազրիւն. ուղղելի՝ արեգերն, ինչպէս ունին երեք ձեռագիրներ:

9. — էջ 269, տող 1. — արեգակ. ուղղելի՝ արեգակն, ինչպէս ունին երեք ձեռագիրներ:

10. — էջ 272, տող 22. — Մարք մեր հոգեոր. ուղղելի՝ հոգեորք, ինչպէս ունին երկու ձեռագիրներ:

11. — էջ 344. — Տաղ — Աւետիս, միշտ աւետեաց հընչումն: Այս տաղը զետեղուած է Յաւելուածներու բաժնին մէջ: Հեղինակը, Մանօթագրութիւններու կարգին, յիշատակագրի մը կողմէ այս տաղին տեսան ներսիսից ընծայումը քառարար հիմք չէ համարած: զայն հաստատապէս Շնորհալիին տալու:

Արտաքին այդ վկայութեան վրայ աւելցնելով ներքին վկայութիւն մըն ալ, Հեղինացունարերը Շնորհալիական բառը, կը խորհինք թէ առանց վարանումի ներսէս Շնորհալիին կրնանք ընդունիլ իրու ևերգող հեղինակ սոյն Յարութեան Տաղին:

12. — էջ 430, թիւ 14. — Ի նմին առուր կիրակէին. էջ 431, թիւ 39, ի նմին առուր կիրակէին. — Երկրորդը ուղղելի է՝ ի նմին առուր յայլում դիմաց:

13. — էջ 431, թիւ 50. — Ոչ արգելեաց զվէմն երկրաւոր. ուղղելի՝ վէմն:

Բանաօիրական բարձր մակարդակով պատրաստուած այս երկը մհծապէս արժէքաւոր յաւելում մըն է միշնագարեան Հայ քերթողութեան հարուստ գանձարանին վրայ:

Ն. ԱՐԲ. ԾՈՎԱԿԱՆ

«ՏՊԱԿՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ» ՍՓԻՐՈՒՔԱՀԱ ԳՐԱԿԱՆՈՒԹԵՆՔՆ»

Ճեղինակ՝ ԱԽԵՑՑԻՍ ԵԱ.ՓՈՒՃԵԱԿԱՆ

Ատենէ մը ի վեր, Ափիւռքի զանազան անկիւններէն մեզի հասած գրական (արձակ կամ չափածոյ) պիտակի ներքեւ ներկայացող հատորները ձեռնելու ատեն սովոր ենք այցուելու գաղջ ու վարանոս գգացումներէ: Միջակէ վար ու յաճախ վրիպած գործեր ջախջախիչ մհծամասնութեամբ, յաջող ու շգարագլուխ բացող երկ մը ողջունելու երանութիւնը անհաս երազի մը վերածողի:

Այս անգամ տարբեր նկարագիր հագած հատոր մը ունինք մեր ձեռքին տակ: Աւը հեղինակը, մեղուածան (ինչո՞ւ չըսել մրցնաջան, քանի որ մեղուին հետ ու նման մրջիւնն ալ կը կենայ իրը խորհրդականից այսատաօիրութեան, մանաւանդ որ Ետափուձեանի ջանքը աւելի այս վերջինին հետ է որ ունի հանգիտութիւնն, քանի որ իր գործէն յառաջ եկած բարիքը մեղրի նման ուրիշները գոհացնելու փոխարէն, կոչուած է իր փառասիրութիւնը զգուելու (նմբագիր ու հրապարակագիր, տասնամետկներու վրայ տարածուած վաստակ մը ունի, կուսակցական, ընկերային ու ազգային մարզերն ալ ընդգրկող: (Գիրքը փակելէ առաջ տուած է պատկանելի՝ երանի կարենայինք այս ածականը փոխադրել երկու բառ անդին — ցանկը իր հեղինակութիւններուն:))

Եափուձեան 1987ին, Գահիրէի մէջ, տարուան մը օրերու թիւին մօտեցող է ջերով այս հատորին մէջ վերջին ըրջունին Սփիւռքի սրտին գրական հրապարակի վրայ երեցած գործերուն համապարփակ վերլուծումն է որ կը փորձէ: Փորձ մը՝ որ վեր է ակար իր ուսերէն: Փորձ մը՝ ուրիշ չյորովայնէ ընտրեալ գրագէտներ միայն պիտի կրնային պատուով ու յաջողութեամբ գուրս գալ:

Ընթերցողը գրքին քառորդը չաւարտած կու գայ այն համոզման, թէ Ետափուձեան և քննադատութիւն խորթ եղրեր են իրարու: Կոմմ լորձնաշուրթին տարփազ ու զովեստ և կոմմ բոլորովին անտեսում: